



ԲԱԶՄԱՎԵՊ

ՈՅՖԶ · 1867 — ՔՍԱՆԵՐՈՐԴ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱՐԻ · — ՓԵՏՐՈՒԱՐ

Մարկոս Աշրելիոս կայսեր առ Աքենացիս և առ Սպարտացիս
գրաֆ բուղը.

Առ ծերակոյտն և առ իմաստնոց
ժողովն Աթենացւոց և Սպարտացւոց
ողջոյն, և քաղաքական իրաց խաղա-
ղութիւն : Կը վկայեն դիք որ վերջի
պատերազմին մէջ տեսներով ձեր յաղ-
թուիլը, մեր արտօնութիւնը քիչ չեղաւ
քան թէ յաղթելնուս համար ունեցած
մեր ուրախութիւնը: Վասն զի պատե-
րազմին մասաները անանկ մեծ են որ՝
որչափ ալ յաղթուողին կորուստը ըս-
տոյգ ըլլայ, յաղթողին օգուտն ալ երկ-
բայելի է: Կը բարձայինք որ ինչ որ հի-
մայ կը խնդրէք՝ առաջ խնդրած ըլլա-
յիք: բայց մեր ու ձեր դժբախտութիւ-
նը ասանկ բերաւ որ դուք վնասուիք,
մենք ալ օգուտ մը չունենանք: Ինչ որ
դիք տրամադրեր են, անիկայ մարդ-
կանց ոչ խելքը կրնայ փոխել, և ոչ կա-
րողութիւնը արդիլել:

Կ'ուզէք որ իրեք տարի դադրի պա-

տերազմը, ու ան միջոցին խօսինք խա-
ղաղութիւն ընելու: Աս ձեր խնդիրքին
կը պատասխանենք, որ մենք մեր ի-
մաստուններէն սորված ենք՝ պայմա-
նով խաղաղութիւն չընդունիլ. վասն
զի աւելի վնասակար է կեղծ խաղա-
ղութիւնը քան զյայտնի պատերազմը:
Եկամինիոս փիլիսոփայն, ձեր դեսպա-
նը, անանկ իմաստութեամբ ու ճարտա-
սանութեամբ խօսեցաւ մեր ծերակու-
տին, որ իրեն չէ ըսելը՝ անիրաւ բան
կ'երենայ. վասն զի աւելի փառք է մե-
զի խաղաղութիւն ընել անոնց հետ որ
խօսքով կը խնդրեն, քան թէ նիզակով
խնդրօղներուն: Ուրեմն Աթենացւոց ու
Սպարտացւոց ծերակոյան ու իմաստ-
նոց ժողովը պատճառ եղած կ'ըլլայ, որ
մենք իրենց մշտնջենաւոր խաղաղու-
թիւն չնորհենք, ու պատերազմը դադրի
բոլորավին. ամեն աշխարհնք ալ իմանայ.

որ Աթէնք խելացի փիլիսոփաններու խորհրդով կը կառավարուի, քան թէ յանդուդն զօրավարներու:

Գիտէք որ պատերազմին պատճառը ուրիշ բան չէր, բայց Մելինայ գետին քովի եղած քաղքը ըներուն տէրութիւնը: Հիմայ աս թղթովս կ'իմացընենք ձեզի, երդում ընելով անմահ դից, որ կը թողունք ձեզի ինչ իրաւունք որ ունինք ան քաղքը ըներուն վրայ՝ թէ որ դուք ալ թողուք որ Եւքսինիոս ձեր դես պանը մեր քովը մնայ: Գիտենք որ ծանր է աս պայմանը, որովհետև երջանիկ Աթէնքը աւելի մեծ կը սեպէ փիլիսոփայ մը իր ուսումնարանէն պակսեցընել՝ քան թէ բոլոր գաւառի մը տէրութիւն կորացնցընել: Թեթևութիւն չերևնայ ձեզի մեր ըրածը, ով Սպարտացիք, որ այնչափ քաղքը ըներու տէրութիւնը Եւքսինիոսին հետ կ'ուզենք փոխել, ու իր խորհրդովը կառավարուիլ. վասն զի ինքը մեզի աղէկ ապրիլ պիտոր սորվեցընէ, իսկ ատ քաղքը ըները մեզի պատճառ են չարաչար մեռնելու: Ասչափ ատենուան թշնամութիւննիս ձգելով, կ'ըլլանք հիմայ ձեզի ճշմարիտ բարեկամ, ու կ'ուզենք որ չէ միայն պատերազմը դադրի, այլև մշտնջենաւոր խաղաղութիւն ըլլայ: Բայց աս խաղաղութիւնը պահելու համար՝ ձեզի խորհուրդ մը կու տանք, ով Սպարտացիք. շատ աւելի աղէկ է առողջութիւնը պահելու համար դեղտալը, քան թէ հիւանդութիւնը առողջացընելու: Տալու խորհուրդնիս աս է, որ ինչպէս տղաքնիդ զինուորութեան կը կրթէք, ասկէց ետև ուսման ալ կրթէք զիրենք. վասն զի զէնքով պատերազմ կ'ըլլուի, բայց իմաստութեամբ խաղաղութիւն: Մի կարծէք որ առանց պատճառի աս խորհուրդը կու տանք ձեզի. վասն զի երբոր իմաստուն մարդիկ չունենաք խորհրդական, տղիտութեամբ մեծցած մարդիկը՝ մոլութիւններու ետևէ ըլլալով, պատերազմ կը հանեն իրար սպաննելու: Մի կարծէք որ մենք շատախօս մարդկանց բարեկամ ենք. զիտենք որ ձեր հայրը Սոկ-

րատ սահմանեց որ իր վարժարանին մէջ աշկերտներուն առջի սորվելու բանը՝ երկու տարի չիխօսիլ ըլլայ. վասն զի անկարելի է աղէկ խօսիլ առանց լուել գիտնալու:

Մեզի աղէկ կ'երենայ որ Եւքսինիոս փիլիսոփայն մեր խորհրդարանին մէջ մնայ. վասն զի անոր մեզի ըրած օդուտը՝ ձեզի ալ օդտակար կ'ըլլայ: Աթենացւոց հին օրէնքն է որ չեն կրնար պատերազմի մը ձեռք զարնել՝ թէ որ փիլիսոփաներնին չորոշեն որ արդար է ան պատերազմը: Ալ ուրիշ ըսելու բան չիմնար մեղի, բայց խնդրել մեր ու ձեր աստուածներէն՝ որ զմեզ ալ զձեզ ալ պահպանեն, ու աս խաղաղութեանը յարատեսութիւն տան. վասն զի յարատև չիկրնար ըլլալ խաղաղութիւն մը, որ դից կամքը չէ հաստատուած:



ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆ Ի ՆԱԲՈԼԻ

Աշազակաց պատմութիւն մը.

Ա.

Ո՛վ երջանիկ ժամանակը, երբ որ քանի մը վայելուշ և սահուն ոճով գրուած էներ կը բանային երկրացիկ գոներով Յիշատակի տաճարը. ան ատեն մարդս չէր կորսնցըներ իրեն աշխատութիւնը. գրուածքը իր արժէքէն կը չափուէր և չէ թէ ծանրութենէն

Աստուած... ետ մեզ զանդորը զայս կենցաղ: Բայց այն աստուածը որ այնպիսի քաղցըր կեանք մը կու տար բանաստեղծից և իրենց կը չնորհէր ուկեղինիկ չափաշորոշիւն (aurea mediocritas) Օգոստոս կը կոչուէր, կեսարու եղբօրորդին... իսկ այն բանաստեղծները՝ Որատիոս, Վիրգիլ, Տիբուլ: ... Այսօրուան օրս բաց ՚ի մէկ քանի բացառութենէ քերթողները ծերակուտին կամ ճեմարանին դրանը առջև կը կե-